

արձակ բանով շատ սուրբ Հարց Ճարտասան զրիճներն յորդորեր է , շատ սրբազն քերդողաց ալ հրաւեր եղած է . մանաւանդ մեր ազգին մէջ շատ են երգողք Յովիչաննու Ո'կրտչի վրայ . որուն գլխատման վրայ ուրիշ ընտիր երգ մ'ալ կայ վերինին նման և աւելի երկայն՝ որ ուրիշ անգամ կ'ընծայենք . հոս մեղեղիք մ'ալ դնենք նոյն նիւթին վրայ .

“ Ենմարմնոցն ըզգաստից կատարիչ գործոյ ես , տէր Կարապետ ,
|| Ա ես ամպոց վերամնակող և հաստատութիւն հաւատացելոց ,
|| Եւ առաջնորդ կենացըն յաւիտենից :
Հին և նոր , հին և նոր , հին և նոր կտակարանացըն միջնորդ ,
|| Որ 'ի Հերովդիս պարգելս խնդրեցաւ քո հրաշափառ գլուխոդ ,
|| Ուծ 'ի ծնունդս կանանց .
|| Որ ես և այն :

Յանօրէն 'ի մօրէն խրատեալ օրիորդն՝ ասէ .

Տուր ինձ 'ի վերայ սկտեղ ըզգլուխն Յովիչաննու Ո'կրտչի ,
Օի տարայց և տայցից մօրն իմոյ պարգես հաճելութեան .
|| Որ ես ամպոց և այն :

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

ԱՅՆԵՒԿ :

ՀԱՐՈՑԱԿԱՆ իմաստասիրութիւնը
թէ որ իրաւամք ուսմանց մէջ նախապատիւներէն մէկը սեպուած է , ազգային բարեսէրք հարկաւ պիտի ուրախանան որնոյն գերազանց ուսման ընտիր օրինակ մ'ալ ընծայուեցաւ այս օրերահայերէն դպրութեան՝ Ո'ենեկա հոչակաւոր ստոյիկեան փիլիսոփային բարոյական Ճառերուն թարգմանութեամբը , որ մեծապատիւ Հատեան Յովիչաննէս Ոմիրային խնդրանօքը և ազգասէրձեռն տուութեղը հրատարակուեցաւ . Պարքի մը գովեստը բուն գիրքը պիտի ըլլայ ըսեր են իրաւամքք , անոր համար մենք ալ միայն Ո'ենեկայի վարքը և իրեն ըսկըզբանցը համառօտութիւնը և հայերէն թարգմանութեանն ալ պղտի Ճաշակը կ'ուղենք ծանուցանել հոս և ընծայել ուսումնասիրաց :

Դ ուկիս Եննէս Ո'ենեկա Քորտով վակամ Լորդուբայ քաղաքը ծնած է՝ Հոռովհքաղքէն Ո'պանիա անյած գաղթականներուն ցեղէն : Հայրը Ո'արկոս Եննէս Ո'ենեկա անուանի Ճարտարա-

խօս էր , որ իր ուսումնասիրական ընթացքը աւելի հրահանգելու համար՝ Քորտովայէն Հոռովհմ անցաւ , որ այն ատենները հանդիսարան գարձեր էր գեղեցիկ գպրութեանց Հոկտափանոս (գոստոս կայսեր ջանքովը : Հօրը հետէր նաև Ո'ենեկա , և անոր մեծ ուրախութիւն և պարձանքն էր եղած իր գարսմանալի արագամիտ ուսումնասիրութեամբը . անոր համար Հոռովհմ մէջ հոչակուած Ո'թալոս անունով իմաստնոյն յանձնեց անոր դաստիարակութեանը յանամեքը : Ո'թալոս Պիւթագորեան ըլլալով՝ խստամբէր կենաց կը վարժեցնէր Ո'ենեկան՝ մնէ և ձըկէ բոլորովին հրաժարեցընելով : Ո'ենեկա ուսմունք սորվելու համար ամէն բան աչքը առած էր , բայց հայրը վախցաւ որ ըլլայ թէ այն խստակրօն վարքովը որդույն առողջութիւնը խնափ , և իր ակնկալութիւնները ֆճանան . անոր համար Ո'թալոսի քովէն հանեց զինքը , և ատեննական Ճարտարախօսութիւն սորվեցնող վարժապետի մը յանձնեց . վասն զի Հոռոմայեցւոց մէջ անով միայն պատուայ ու փառաց կրնային հասնիլ : Ո'ենեկա այն ասպարիզին մէջ ալ փայլեցաւ իր հանճարովը . բայց Կալիգուլա կայսրը որ նոյնպէս Ճարտարախօսու-

թեան ետևէ էր, երբոր ԱԵՆԵԿԱՅԻ յառաջաղիմութիւնը տեսաւ, նախունձով շարժած ուզեց աշխարհիս վրայէն վերցնել այն երեկի հանձարը . բայց մոքի դրած խորհուրդը չկրցաւ առաջ տանիլ :

ԱԵՆԵԿԱ բնութեամբ հիւանդու և միանդամայն նեղսիրս ըլլալով՝ շատ անգամ մօքէն կ'անցընէր որ անձնասպանութեամբ իր ցաւալից օրերը կարձեցնէ, հեթանոսութեան կոյր փառամոլութեամբը այնպիսի վատութեան գործը մեծ քաջութիւն մէջ շատ տեղիքը օրինաւոր և շատ անգամ հարկաւոր ալ կը ցուցընէ անձնասպանութիւնը : Աակայն հայրը իր որդւոյն վրայ մեծ մէր ու իննամբ ունենալով՝ անոր առողջութեանը համար ամէն ջանքն ընելէն ետքը՝ յորդորեց որ մէյմը դէպ՚ի Խգիալտոս ճամբորդութեան ելլէ : Ալրախութեամբ յանձն առաւ ԱԵՆԵԿԱ այն առաջարկութիւնը, և կ'ըսեն թէ ան ճամբորդութեամբը ընական դիտութեանց շատ հմտութիւն ստացաւ, և անոնց Հռովմայ մէջ յառաջանալուն սերմը կերպով մը ինքը ձգեց . սակայն առողջութեանը վրայ ամենելին տարբերութիւն մը չեղաւ՝ նոյնպէս հիւանդու Հռոմ դաւանալով, ինչուան որ սարիքը առնելով՝ ցաւին ոյժն ալ կուրեցաւ : Ի՞նկէ ետքը Հելուիա մօրը աղաւանացը մտիկ ընելով՝ տէրութեան պաշտամանց ետևէ սկսաւ ըլլալ . բայց չկրցաւ յարատեել . վասն զի ինքը ընութեամբ առանձնասէր էր :

Ի՞նկէ ետև փիլիսոփայից դրքերը ձեւքն առաւ ԱԵՆԵԿԱ, և անոնց մէջ ամենէն աւելի ստոյիկեանց վարդապետութեանը հաւնեցաւ՝ իր խստամբեր վարուցը և ծանրաբարոյութեանը աւելի յարմարելուն համար . բայց իր կողմանէ ալ քանի մը փոփոխութիւն խոթեց անոնց վարդապետութեանը մէջ, Խպիկուրոսի կարծիքները Օ Ենոնի փիլիսոփայութեանը հետ միաբանելուզելով : Ի՞նոր փիլիսոփայութեանը առանձին լարան սահմանեց, և հօն դա-

սախոսութիւն ընելով՝ մեծ անուն և պատիւ ստայաւ . մանաւանդ որ իրեն հետեւողներուն շատը մեծազդի և ազնուական մարդիկ էին : Ի՞ն ատենն է որ Հայուակո բարիութեան ըսուած ձառը շարագրեց, որաւն մէջ շատ կենդանի և ազգու եղանակաւ այս ապականարար ախտին փնասակար բերումը կը ստորագրէ՝ և կը ցուցընէ թէ բարկութիւնը ինչպէս անթիւ արեանց և վրէժխըն դրութեանց և կործանմանց պատճառ եղէր է . բարկացողին դիմացը ծնողը և ազգական չկան կ'ըսէ . բանի մը պատճառն հասկընալ և ուրիշի խօսքին մտիկ ընել ամենաեին չգիտեր . տես ինչ վառվընուն կերպով բարկացողին կերպարանքը կը ստորագրէ .

“ Եւ զի գիտասցես թէ չեն առողջ մտօք ըմբռունեալքն ՚ի բարկութենէ, հայեաց և ՚ի կերպարանս նոցա : Զի որպէս մոլեգնելոցն սեպհական նշանակք են գէմք յոփորտ և սպառնական, Ճակատ կնճռեալ, աչք խոժոռահայք, գընացք խուժապեալ, ձեռք անհանդարտ, գոյն թափեալ, ստէպ և ուժգին յոգւոց հանութիւնք, նմանապէս և բարկացողացն նոյն նշանք են : Աչք Փայլակնացեալք՝ և բոց արձակեն, երեսք հրացալք համակ՚ ՚ի յորձնեառնեն յուզելոյ արեանն ՚ի խորոց սրտին . զրթունքն դողդողէն, աղխեալ փակին ատամունք, քստմին հերքն և գիզանան, հատկլեալ անձկանայ շունչն, անգտամոցն յօդք Ճարճատեն ինքնատանջ, հեծումն և մոնշեւն և բարբառ . կիսահագագ և կցկոտւր, ձեռաց ստէպ ընդ իրեարս բախումն, գէտինն ընդ ոտիւք գոփեալ և բովանդակ մարմինն գէդեկի . որոտայ ըսպառնալից, և համայն՝ տեսիլ իմն գարց և քստմինք կերպարան անգեղեայց և սոնքացելոց երեի : . . Զայլ ՚ի կրից թաքուցանել մարթ է, և ծածկապէս սպաս տանել նոցա . բայց բարկութիւն անձնամատն նշաւակի յերես ցոլացեալ . և որչտի բուռն իցէ և սասաիկ՝ այնչափ մեծ արորբորք ՚ի յայտ գայ : Ո՞չ տեսանես զի և կենդանեաց ամենցուն՝ ընդ գրդեն ՚ի բարկութիւն և ՚ի վնաս՝ անգէն այլափոխին երևոյթք, և թողեալ զբնիկ կերպարանս հեղութեան և հանդարտութեան, բովանդակ մարմնովքն գժնէանան : Վարազոց բերանքն փրփրին, և կրծանելով սրին ատամունք . ցլուցն եղջեւքը տատանին ընդ օդս, և աւազ ընդ ոտիւքն փոթորկի ՚ի բախմանէ . առիւծք մոնչեն . օձից գրգռելոց փեղոցուողց այտնու պարանոց, և շանց կատաղելոց գժնեայ է տեսիլն , ” :

Այս բարկութեան գիրքը յիրաւի մեծ սպատիւ կ'ընէ ԱԵՆԵԿԱյի հանձարոյն . Խալիգուլա կայսեր մահուընէն ետքը հրատարակեց այս գիրքը՝ մէջը

անոր բռնած անգութ կերպը շատ վար զարնելուն համար : Երբոր կալիգու լայի կղոդիոս յաջորդեց՝ Անեկայի թշնամիք շատ զրպարտութիւններ ըրին վրան կայսեր առնելը , և զինքը կորահի կա կղզին աքսորել տուին . թէպէտ և ըսող կայ թէ եղած ամեսատանութիւնները բոլորովին անհիմն չէին , և թէ ուրիշներու առաքինութիւն վարդապետող փիլիսոփան՝ խառնավար կեանք մը կ'անցընէր :

Հռովմէն հեռանալը Անեկայի վրայ ամեննեին ազգեցութիւն ըրաւ . բայց իր կսկիծը այն էր որ աքսորանքէն երկու իրեք օր առաջ որդոցը մէկը իր գրկին մէջ վերջի շունը տուաւ , և Անեկայի Նելուիա մայրը մի և նոյն ատենուան մէջ երկու մեծամեծ ցաւեր ունեցաւ՝ իր որդին և թոռը միանգամայն կորսընցընելով : Անեկա իր աքսորանաց տեղէն գորովաշարժ թուղթ մը գրեց մայրը միաթարելու համար . փիլիսոփայութեան ոյժը և ծնողասէր գորովը այն գրքին մէջ հաւասարապէս կը փայլի .

“ Ես ինքնին , որպէս զի մի վարանեսցիս ’ի հոգս կասկածոս՝ ցուցանեմքեզ թէ չեմ թշուառ . և յառաւել վտահութիւն քո յաւելում ևս՝ թէ շմարթէ իսկ ինձ լինել թշուառ : . . . իսկ արդ միթէ յիմաստութիւն պարծիցիմ . քառ լիցի . զի թէ էր յիս իմաստութիւն՝ ոչ զայն ևեթ ասէի թէ չեմ թշուառ , այլ և բարեբախտ քան զամենեսեան և աստուածամերը զանձն իմ համարէի : Բայց արդ շատ է ինձ յամոքել զամենայն թշուառութիւնս իմ՝ զի առ իմաստունս պատասխնեալ եմ . և ’ի պաշտպանութիւն անձին անրաւական՝ ’ի բանակ այլոց կամ ապաստան , որը գիտեն քաջ պաշտպանէլ անձանց և յուսացելոցն ’ի նոսա : . . . իմ միք երեք հաւատացեալ բազդին՝ թէպէտ և հաշտ իսկ երեկը ընդ իս . զամենայն պարգևս նորա առատաձեռնեալս ինձ ’ի նմանէ՝ զինչս , զպատիւ և զփառս , յայնմ կալայ վայրի՝ ուստի մարթ իցէ նմա առնուլ զայն անդրէն՝ առանց իմոյ խլցություննիքն առաջետ մեծ եղի ընդ իս և ընդ նոսա , նմին իրի իսկ երարձ զնոսին և ոչ եթէ կապտեաց : Ոչ զոք կործանէ չարաբաղդութիւն , բայց զսաբեալսն ’ի բարեբաղդութենէ , :

Իրեք տարի այն դառն աքսորանաց մէջ ապրեցաւ Անեկա , որով հայրենեաց և ընտանեաց աերը աւելի կերպով մը սկսան ազգել սրտին վրայ , և ստոյի-

կեան փիլիսոփայութիւնը կարծես թէ բոլորովին մուցաւ : Հռովմ դառնալու համար ամէն հնարք ’ի գործ դրաւ . և այն ատենները կղոդիոս կայսեր Պողիթիոս ազատագրելովն եղամորը մահուանը լուրը առնելով՝ ուրիշ միաթարութեան գիրք մը գրեց անոր , որ ամբողջ մեր ձեռքը հասած չէ : Պողիթիոսի կայսեր առջեւ ունեցած համարձակութիւնը իրեն յարմար առիթ սեպելով , իր անաւառ լեզուն փոխեց Անեկա , և վատ շողքորթութեամբ մը Պողիթիոսը գովել սկսաւ . ետքէն կայսեր դարձուց խօսքը , և գովութիւն ըննաց որ չտար անոր .

“ Հովանասցին նմա դիք և դիցուհիք համբռէն՝ երկայնսաւուրբեք պարգևելցնա տիեզերաց . արութեամբ գործոց հաւասարեսցէ Օգոստեայ , և առաւելութեամբ ամացյաղթեսցէ նմա . և ցորչափ ընդ մահկանացուս գեգերիցի՝ զմահկանացութենուք յիւրօցն մի առցէ զփորձ . . . և անագանութիւնունք մեր տեսցեն զօրն զայն՝ յորում զարմնորա յերկինս զնա դասեսցէ : Մի երբէք ծանրասցի՝ ’ի նա ձեռն քո . ովլ բախտ , և ոչ այլ ազգ ցուցցես զզօրութիւնն քո՝ ’ի նմա՝ բայց ’ի հանդէս առասամիր շնորհացդ քոց : Թող նմա կալխամածու և ապաբինիչ ’ի բազմաց հետէ ախտացելոյ և առապապելոյ մարդկայնոյ բնութեանս . թող նմա զաւերեալսն և զտապալեալսն ’ի մոլեգնութենէ նախորդին իւրօյ՝ ուղղել և հաստատել վերասին յիւրաքանչիւր կարդ : Սա հոսեցելումն ’ի վիճ իսաւարամտծ աշխարհիս աստղ ծագեալ լուսատու , անմուտ լուսափայլեսցէ . սա խաղաղացուցէ զիերանիսա , հորդեսցէ մեզ ձանապարհ ’ի բիրտանիսա , և ընդ հայրենականացն զիւրպն ևս յաւելցէ կանգնել զյաղթանակս . որոց հանդիսատես լինել ակն ունիմ և ես՝ ’ի գերագոյնն առաքինութեանց նորայուսացեալ ’ի գթութիւն . քանդի ոչ այնպէս զգետնեաց զիս՝ թէ ցարուցանիցէ . մանաւանդ թէ ոչ զգետնեաց զիս , այլ զմշկեալս ’ի բազդէն՝ յանկանեն , իմում կալաւ , և զյահավկէժ գլորմանս թափի աստուածայնոյ ձեռինն չափաւորութեամբ մեղմակ վայրաբերեաց զիս անվտանգ : . . . ինքն տեսցէ և գատեսատան իմ . և թէպէտ իրաւասէր ուղղութեամբ արդար գտցէ զայն , թէպէտ գթութեամբն իւրով արդարացուցէ , թէպէտ անմեղ զիս ծանիցէ , թէպէտ անմեղացուցէ , երկոբումբք իսկ միօրինակ բարեբար գտցի առ իս : . . . Ո՛վ մեծի և բարերար գթութեանդ քո , քաջդ արանց , որով աքսորեալքն արդ անդորրաւէտ վարեն կեանս առ քի . քան զոր խուն ինչ յառաջ աւագանին առ կայիտսի : Քև գժնգակ բազդին նոցա մեղմի զայրոյթ , քև լաւագունին հանգերձելոյ յոյս սփոփէ զնոսա , և առաջիկային աներկեանութիւն ապահովէ : :

Այս և ասոր նման շողզբորթ խօսքերը անանկ անարգ սեպուած են իմաստուն քննաբանից առջեր, որ շատերը բնաւին չեն ուզեր կարծել թէ Աենեկայի շարադրածն ըլլայ այս գիրքը։ Աերէտ անունով ողբերգութիւն մըն ալ զրեց այն ատենաները որ Լղոդիոս Կրիանացւոց դէմ պատերազմ բացեր էր, անոր ալ մէջը գտնուած շողզբորթութեանցը չափ չկայ։ Արդ կը զարմանայ թէ Աենեկա ինչպէս այն աստիճանի ցածութեան ինջեր է։ վասն զի փիլատիայ մը որ նեղութեանց և անձկութեանց չիկրնար համբերել, այն գեղեցիկ ամսուանը արժանի չէ։ Օ ենոնի ըսածին պէս՝ իմաստունը ինքիրմով կը բաւականանայ։ և Աենեկա ստոյիկեան ըլլալով։ Օ ենոնի աշակերտն էր։ Բայց այսպիսի օրինակներով յայտնի կը տեսնուի թէ իմաստունը միշտ իմաստուն չէ։ և սուտ կ'ելլայ այն իմաստակաց խօսքերը՝ որոնք կ'ուզեն իմաստունը մարդկային բնութենէ վեր բան մը սեպերու։

Աակայն այն շողոմութիւններովն ալ իր փափաքին չկրցաւ համնիլ Աենեկա, վասն զի շատ տարիներ ալ նոյն տառապանաց մէջ անցուց, ինչուան որ Վարդիպալինայ Լղոդիոս կայսեր ամուսնոյն աղաջանքովը՝ ետ դարձաւ, և անոր Վերոն որդւոյն դաստիարակ զբուեցաւ։ Անքզինքը ամէն բանի անկարօտ սեպող փիլատիան, և իր զրացը մէջ բնութեան դէմ զանգատողը թէ ինչո՞ւ համար սոկին ու արծաթը երկրիս աւելի խորուն կը չէ թաղած որ մարդիկ չկարենային դտնել, Վերոնի արքունեացը մէջ ամենէն աւելի հալուստ ու ձոխ պաշտօնեայն էր։ արծաթսիրութեամբ իրեն խոստացուած պարզեները չկորսընցընելու համար՝ թող տուաւ որ խեղձ Վերմանիկոսը անիրաւաբար թունաւորի, որպէս զի Վերոն անոր տեղը թագաւորէ։ Ըսայլութեանն ալ չափը չկար. և ինչպէս կը պատմեն, ամէն օր հինգ հարիւր սեղան կը զբուեր Աենեկայի տանը մէջ, բազմութեանը համեմատ ըլլալով նաև ծախքը։ Վա-

գէն Աենեկայի թշնամիները շատ էին. աս իր բոնած կերպով՝ ալ աւելի անոնց թիւը շատցուց ։ քննեցին տեսան որ 30,000,000^b հարստութիւն դիզեր էր. և հարցուցին իրեն թէ բարոյականի քարոզ և գիտութեանց վարդապետ իմաստասէրը ինչպէս կրնայ չորս տարուան մէջ այնչափ ստրկի տէր ըլլալ։ Անքզինքը արդարացընել ուզեց Աենեկա, և երբոր տեսաւ թէ մտիկ ընող չկայ, Հաղողական էր հետեւի հենաց ըսուած զիրքը շարագրեց, ուր այս խօսքերով իր յանցանքը կը խոստովանի։

“Այլ թերւս ոք, յորոց հաջենն ընդգէմի մասասիրութեան, ասիցէ ըստնոցին սովորական բարբառոյ։ Իսկ արդ ընդէր գու լաւ քան զոր կեսադ խօսիս։ ընդէր վերնագունի համարիս կարգես զբանագ, և գործի կարեսը համարիս քեզ զարծաթ, և ընդ գորուատնորին վլդովիս . . . ընդէր յարդարուն են ադարակը քո քան զոր բնութեանն պահանջեն պէտք ։ հիմ ըստ ոչ պատուի. բանագրութեանդ են ընթրիք քո և չքեղագոյն կահք և կարասիք ։ հիմ հնագոյն քան զհանակ պաշտի գինի ի սեղանիդ ։ Էր վասն կին քո զհասածու և հարուստ տան միոյ յականջս իւր կրէ . . . Ես ինքնին սատարեցից քեզ ՚ի կշռամբանգ, յորվագոյն քան զոր կարծես ինձ ՚ի գէմ բերելով. այլ այժմ զայս տամ քեզ պատասխանի ։ Զեմեն իմաստուն ։ և զի ըստ չարութեան սրտիդ խօսցայց, և ոչ իսկ եղէց ։ Զայն արդ պահանջեմ յանձնէս, ոչ զի գերակատարիցն իցեմ հաւասար, այլ զի լաւ քան զվատօթարմն գտայց . . . ընդէր թէ համեմատեցայց ընթանամ ես, թէպէտ և մեղմով։ Ոչ զանձնէս ասեմ զայսոսիկ, զի ե՞ի խորս եմ ախաից . այլ զննանէս որ յառաջադէմն իսկ է։ — Այլազդ խօսիս, ասէ, և այլազդ կեսա, — Այդ իսկ, ով խեղաթերեւելդ մասք և ամենայն բարեաց թշնամի, և Պատոնի և Եսիիկուրայ և Զենոնի ՚ի գէմ ածաւ, զի և նոքա առ հասարակ ոչ որպէս կէինն վարդապետէին, այլ թէ որպէս արժան իցէ կեալ,, :

Եր Պաւլինա երկրորդ ամուսնոյն հետ գեղի տունը քաշուեցաւ Աենեկա, և ինչպէս վերը յիշատակեցինք, Լղիպտոս Ճանապարհորդելու ատենը բնական ուսմանց ետեւէ ինսկեր էր, անոնք իրեն զուարձութեանը և քննութեանց նիւթ ըլլաւ. և Այնդիր բնական ըսուած զիրք մը յօրինելով իր լուկիլիոս բարեկամին ընծայեց . նոյնպէս գեղի տընէն Վերոնի արքունիքը զարձած ատեն ալ սնդադար նոյնպիսի զննութեանց ետեւէ էր . մէկ կողմանէ ալ Վերոնի

դաստիարակութեանը վրայ խնամք կ'ունենար : Ի՞նոր բերումը զննելով՝ խորախորհուրդ խմաստասէրը լաւ ձանցաւ թէ սիրատը թէպէտ և բարի կ'երևնար , բայց չարասրտութեան ընձիւղ մ'ալ հետը կը տեսնուեր . ուստի ջանաց որ անոր գէմը առնու . սակայն լաւ խմացաւ թէ բնութիւնը ուղղել կ'ըլլայ՝ այլ փոխելը անհնարին է . այն պատճառաւ շարադրած է Յաղագո ԳԵՐԵ-ՑԵ ըսուած զիրքը . բայց անով ալ՝ Կերոնի սրտին վրայ տարբերութիւն մը չտեսնուեցաւ . վասն զի առաքինութեանց սկզբունք չունեցողը՝ դաստիարակութեան ալ յարդը չի կրնար խմանալ : Ի՞ո՞ջի բերան պատկառելով մաիկ կ'ընէր՝ Կերոն իր դաստիարակին խրատուցը . ետքը անկարգ կրքով մը կուրցած՝ ԱԵՆԵԿայի պէս անաշառ դատախազը քովէն հեռացընել կը նայէր . խմացաւ ԱԵՆԵԿա , և կայսրէն ընդունած ամէն բարիքն ու հարստութիւնը նորէն իրեն դարձընելով՝ խնդրեց որ հրաման տայ իրեն պալատէն ելլելու : Կերոնի ուղածն ալ այն էր , բայց Հռովմայեցւոցմէ վախնալով որ ըլլայ թէ անոր պատճառաւը իրեն գէմելլեն , ԱԵՆԵԿայի սիրտը առաւ ու հանդարտեցուց զինքը : Խմաստասէրը հաւատաց կայսեր խաթեպատիր խօսքերուն , առանց զիտնալու թէ զինքը թունբաւրելու ետևէ է . աղէկ որ այն անօրէն հրամանին գործադիր կարգուած մարդը կայսեր մտիկ ըրբաւ : Ի՞ն ատեն՝ Կերոն ԱԵՆԵԿայի թշնամիները յորդորեց որ ամբաստանեն զինքը թէ իրեն գէմ դաւաճանութեան խորհուրդ ունի . նենդութիւնն ալ դիւրաւ յաջողեցաւ . վասն զի Հռովմայեցիք՝ Կերոնի անդութ կերպերէն ձանձրանալով՝ ամէն ջանք կ'ընէին որ զինքը թափառութենէ ձգեն . և մտքերնին դրած էին : թէպէտ և խմաստասէրը այս բանս չէր ալ զիտեր , սակայն թշնամիները ամբաստանեցին թէ բուն դաւաճանաց զիսաւորը ինքն է . ուստի առին բանսը զինքը : Կարեկամները ու Պաւլինա ամուսինը անսմբիթար յուսահա-

տութեան մէջ ընկան երբոր անոր մահապարտութեան վճիռը լսեցին . իսկ ԱԵՆԵԿա անխոռով կերպով մը կը քաջալերէր զիրենք ու կը միխթարէր . ետքը իր երակները բանալ տուաւ , ամենէն աւելի զիրին մահ այն կերպը սեպելով . և տեսնելով թէ Պաւլինա մահուրնէն աւելի դառն կը սեպէ էրկանէն բաժնուիլը , յորդորեց որ ինքն ալ երակները բանալ տայ , ու նոյնախոի մահուամբ աշխարհէս ելլին . սակայն կայսրը խմացաւ , ու մարդ խրկելով խափանեց անոր մահը : ԱԵՆԵԿա մահուանը ուշանալուն համբերել չկրնալով՝ քովի կեցողներէն թոյն ուղեց , երբոր անոր ալ ազգեցութիւնը չտեսաւ՝ բնութեանը տկարանալուն պատճառաւը , տաք բաղանեաց մէջ մտաւ , ու այն կերպով իր ոգին փչեց :

ԱԵՆԵԿայի բարոյականը՝ ինչպէս ամէն մտադիր ընթերցող ալ կը տեսնէ , շատ տեղ ուղիղ և սքանչելի է . անանկ որ շատերը կը կարծեն թէ քրիստոսաբեր ձշմարիտ բարոյականին և երջանկութեանն ալ լուրը առեր էր , և թէ զիսաւոր առաքելոց ԱԵՆԵԿայի ու Պաւլոսի հետ ալ ծանօթացած ըլլայ Հռովմայ մէջ : Կրեն ընդհանուր բարոյականը այս համառօտ տեսութեանս մէջ աղէկ կ'երևնայ :

“ ԱԵԿ Ի՞ստուած մը կայ , վասն զի ամէն ազգ ամէն ատեն նոյնը դաւաներ է և կը դաւանի . և այնչափ բարբարոս և ապականեալ բարքով ազգ մը չէ երեցած որ այս աստուածութեան գոյութիւր ուրանայ : Ի՞այց Ի՞ստուած կոչածնիս արդեօք թնչ բան է : — Ի՞ստուած տիեզերաց հոգին է , և ինքն է , կ'ըսէ , այն ամէն բանը որ կը տեսնենք՝ և այն ամէնը որ չենք տեսներ : Պարզ հոգի մըն է աշխարհիս տերը , և ամէն անտուն կը յարմարի անոր . ինքն է ձակատագիր կամ բազդ ըսուածը , վասն զի ամէն բան իրմէ կախումն ունի , և ամէն պատճառի պատճառը ինքն է . Կախանամութիւն ալ կ'ըսուի Ի՞ստուած , որովհէտեւ իր խմաստութեամբը տիե-

զերաց մէջի զարմանալի կարգը կը տնօրինէ . բնութիւնն ալ ինքն է , վասն զի ամէն էակաց իրեն մասունքը հաղորդած է : ՚Ներկան , անցեալն ու ապառնին ՚Մսուծոյ դիմացը յայտնի են : ՚Մարդս իր գոյութիւնը և կեանքը իրմէ կ'ընդունի . ունեցածնիս , ուրիշներու տուածնիս և անոնցմէ առածնիս՝ իրմէ կը ստանանք : ՚Այն ամենակարող էակը մեր գոյութեանը հարկաւոր եղած բաներէն զատ՝ հաճոյից վերաբերեալ ընծաներ ալ պարզեց է . իր հայրենի խնամքը կը քարոզեն տեսակ տեսակ քաղցրահամ պտուղները , առողջութեն հարկաւոր եղած բոյսերը , և ամէն եղանակաց յարմար մննդեան միջոցները :

„ ՚Ակայն իմաստասէրներ կը գըտնուին որ ՚Մսուծոյ տուած բարեացը յարգը՝ ինչպէս որ պէտք է բնաւ չեն հասկընար . կը ցաւին թէ ինչու համար մարդուս կեանքը կարձատե և վըշտալից եղեր է , ինչու համար անպարտելի ոյժ մը չենք ունեցած՝ և մոքի բարակութիւն , որ ինչուան ապառնին ալ ստուգութեամբ կարենայինք իմանալ : ՚Այս այս ցաւն ու գանգատը շատ անիրաւ է . վասն զի պէտք է որ մոքերնիս դնենք թէ բնութիւնը ինչ որ մարդուս չէ տուած՝ մեզի չյարմարելուն համար է :

„ ՚Մսուծոյ պարզեներն են մեր հանձարն ու առաքինութիւնները : ՚Մստեղաց ընթացքը որչափ ալ շուտ ըլլայ՝ սակայն մարդկային մտաց երագութեանը անհնարին է որ հաւասարի : ՚Երախտագէտ պէտք է ըլլանք այնպիսի տիրոջ մը . երախտագէտ ըլլան ալ իրեն բարութիւնը ճանչնալ ըսել է :

„ ՚Եէկ մարդը միշտ ՚Մսուծոյ հետ է . վասն զի ամէն ատեն կը ջանայ ինք զինքը անոր հետ միացընելու , և կերպով մը աստուածային էութեան նմանելու ժուժկալութեամբ , բարեխառնութեամբ և հաստատուն և անյողդող առաքինութեամբ : ՚Վիտէ թէ աստուածութեան ընձիւղ մը իր սրտին մէջ տնկած է , անոր համար կը ջանայ պտղաբեր և արգասաւոր ընելու՝ ՚Մսու-

ծոյ հաճոյական գործքերով : Օ Աստուած պաշտել ու պատուել պէտք է . վասն զի անոնցմով կը ճանչնանք զինքը , իր գոյութիւնը կ'իմանանք , և անսահման բարութեան պէտք եղած պատիւը կ'ընծայենք :

„ ՚Ապքինութիւնն աղէկ մարդուն և ՚Մսուծոյ մէջը սերտ բարեկամութիւն մըն է . և իմաստունը միայն իր մահկանացութեամբը ՚Մսուծմէ կը տարբերի . վասն զի ՚Մսուծոյ ճշմարիտ պատկերն է , աշակերտը և հարազատ որդին . իրաւ է , երբեմն ալ թշուառութիւններ ալ կը կրէ , բայց անոնք իսկապէս չարչեն ըստիր , որովհեաւ մարդիկ շատ անգամ բարին չար կը կարծեն : ՚Աճշմարտիւ անանկ է . վասն զի այն ամէն բանները որ մարդուս համար մեծամեծ և անստանելի թշուառութիւններ կ'երենան , շատ օգուտներ ունին թէ կրողին և թէ ընդհանուր մարդկութեան համար . և ով որ համբերելու չէ վարժած՝ իրաւամքը ծանրութիւն կը զգայ : ՚Ծնչուառը ան մարդն է որ ամենւին նեղութիւն և հակառակութիւն չէ կրած . և ով որ ամէն փափաքին հասեր է , պիտի գիտնայ թէ ՚Մսուծոյ երեսէն ընկած է . վասն զի արժանի չէ սեպուած բաղդին յաղթելու : ՚Ատարեալ թշուառութիւնը՝ թրշուառութիւն չունենալն է ըսինք . հակառակորդի դէմն որ չելլես՝ ոյժդ և կարողութիւնդ ուսկից պիտի իմանաս . անոնց յարգն ալ չես գիտնար այն ատենը : ՚Ո շտերն արժանեաց փորձաքարերն են . գիտութիւնն ալ փորձառութեան պտուղն է : ՚Նակառակորդը տեսնելու որ ըլլաս՝ ամենւին մի վախեր , առաքինութիւնը նեղութեան մէջ կը փայլի : ՚Ամաօք անօթի կեցողին՝ քաղցը է մեռնիլը , բայց անբարեխառն մարդը ցաւօք և վշտօք կը մեռնի :

„ ՚Մարդուս բաղդը այնպիսի դիւրաբեկ ամանի մը կը նմանի , որ թեթև հովէ ալ գետինն իյնալով կտոր կտոր կրնայ ըլլալ . ծնած ատեննիս տկար՝ մերկ՝ անգէն և խեղճ՝ բաներ ենք . ոչ մագիլ և ոչ ժամկիք ունինք՝ ուրիշները

վախցընելու համար , սակայն վստահութիւննիս մեր տկարութեանը վրայ է . վասն զի խելքը և ընկերութիւնը՝ մեր ամէն պակասը անթերի կը լեցընէ . Ի՞ստուծոյ չնորհաց այս երկու գեղեցիկ ընծաներովը ամենուն ահաւոր և բոլոր արարածոց տէր կ'ըլլանք :

„ Դանականութիւն և խելք ըսածնիս աստուածային հոգւոյն մէկ մասն է , և ամէն մէկերնուս մարմնոյն մէջ բաժնուած՝ կենդանիներէն վեր բարձրացընելով՝ Ի՞ստուծոյ բնութեանը կը մօտեցընէ զմեզ : Խյելքն է կանոն մարդ . կային առաքինութեանց , և անով միայն ուրիշ կենդանիներէն կը զանազանինք : Մնկերութիւնը ուրիշ բացարձակ իշխանութիւն մըն ալ կու տայ մարդուս՝ զինքը իրեն բնական մթնոլորտէն ալ դուրս հանելով : Կարողութիւն կու տայ որ բուռն հիւանդութեանց զօրութիւնը կոտրէ , ծերութիւնը միմիթարէ ու ցաւերը փարատէ . ընկերութիւնն է մարդկային կենաց ամենէն աւելի հաստատուն յենարանը . վասն զի իրմէ զատ ուրիշ կապ մը չկայ որ մարդկութիւնը իրարու հետ միացընէ :

„ Արդուս անհրաժեշտ պարտքն է նաւակոծելոյն ձեռնտուութիւն ընել , մոլորելոյն ճամբայ ցուցընել , քաղցելոյն իր հացէն մասն հանել , ուրիշները ամենէն չարհամարհել , գիտնալով թէ ամենուն հայրն ալ մէկ է՝ Ի՞ստուած : Կրից դէմ կենալու է . վասն զի աւելի դիւրին է անոնց մուտքը խափանել մեր սրտին մէջ , քան թէ մտնելէն ետքը դուրս վարնտել : Կրծանիկ կեանք անցընելու մի միայն հնարքը այս կերպով կ'ըլլայ . վասն զի կրքերը լուելու որ ըլլան՝ առաքինութիւնը կը սկսի խօսիլ , և ճշմարիտ երջանկութիւնը առաքինութեան մէջ է . ինքը մեզի կը սորվեցընէ որ ձեռքերնէս եկածին չափ՝ Ի՞ստուծոյ նմանելու ջանանք . ինքն է մեր ազատութեան և հանգստութե պատճառը : Ի՞նիրաւութեանց համբերելու որ ըլլաս անոնցմէ վնաս մը չես տեսնէր . միտքդ զիր թէ երջանիկ ես , և այս ատենը միայն երջանիկ կ'ըլլաս „ :

ԱՅՆԱՐԴԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ԳԼՈՒԽ .

Հասոնի ու Ի՞նգոնառորդաց ճամբորդութէ :

ՎՐԻՍՏՈՍէ 1360 տարի առաջ երբ որ Յունաստան դեռ բարբարոսութեան մէջ էր , յակերէի Ի՞տամաս անունով թագաւորը իր երկու տղաքը մէկը մանչ Փրիքսոս անուամբ և մէկալը աղջիկ Ելլէ կողուած՝ իրենց խորթ մօրը թելազրութեամբը Պինտոսի կողմերը քըշել տուաւ Սսկեգեղմանուամբ նաւով մը , և կամ ինչպէս առասպելք կ'ըսեն՝ ոսկեղէն գեղմ ունեցող խոյի մը վրայ հեծած . որոնք հիմակուան Չանաքքալէսի ըսուած նեղուցէն անցնելու ատեն՝ Ելլէ գիպուածով մը ծովը ինկաւ , անոր համար նոյն ծովն ալ իր անուամբը Ելլեսպոնտոս ըսուեցաւ , այսինքն է Ելլէի ծով . իսկ Փրիքսոս յաջողութեամբ ճամբայ ընելով՝ Կողքիս հասաւ հոն խոյն զոհ ըրաւ Ի՞րիսի , ու իրեն յիշատակ նոյն ոչխարին գեղմը տաճարին մէջ կախել տուաւ որ Ի՞նի գեղմ ըսուեցաւ . վրան ալ պատզամ ելլաւ որ եթէ աս գեղմը գողցուի՝ տեղացի թագաւորն ալ կը սպաննուի , անոր համար թագաւորն հրամայեց որ զօրքով պահպանութիւն ընեն որ չըլլայ թէ գողցուի : Ի՞ստ լուրս երբոր Յունաստան կը զրուցուէր , յակեսաղիոյ թագաւորը Պեղիաս՝ Յասոն անունով եղբօրորդի մը ունէր՝ և վրան կասկածելով կ'ուղէր սպաննել , երբոր աս ոսկի գեղման լուրը լսեց՝ նենդութեամբ համոզեց զինքն որ երթայ այն գեղմը գողնայ , միտքը դնելով որ անշուշտ կը սպաննուի :

Յասոն այս առաջարկութիւն յանձն առաւ , ու Ի՞րգոն անունով մարդու մը մեծ ու փառաւոր նաւ մը շինել տուաւ որ շինողին անունովը Ի՞նգոնառ ըսուեցաւ , և Յունաստանի կտրիծները գլուխը ժողվելով ճամբայ ելլաւ ու գնաց կողքիս , և թագաւորին աղջկան վարպետութեամբը ոսկի գեղմը գողցաւ ու